

ՅՈՎՀԱՆՆԻՍ ՊԱՏՐԻԱՐք ԿՈԼՈՏԻ

ՆՈՐԱՅԱՅՏ ՆԱՄԱԿՆԵՐԸ

Յովհաննիս Պատրիարք կորուսէ ծննդեան 300ամեակի առևիթով՝ 1978ին, մամուլը ընդպրածակ կերպով արձագանդեց սոյն Պատրիարքի կեանքին ու գործունէութեան մասին, երեւան հանելով շատ մը փաստաթուղթեր, որոնք ծածկուած էին ձեռագիրներու կամ դիւաններու մէջ։ Տօնակատարութիւնը աւարտելուն, պողսահայ յայրի բանասէր Տիար Գէորգ Բամպուքճեան, հաւաքելով մամուլի հին ու նոր տուեանները, ու վրան աւելցնելով իր կողմէ ձեռք բերուած շատ մը մանրամասնութիւններ, 1984ին Պոլոսոյ մէջ հրապարակ հանեց «Յովհաննիս Պատրիարք Կոլոտ» տիտղոսով 415 էջոց պատկաների հասողութիւնը։

Ներկայովս կը հրատարակենք Յովհաննիս Կոլոտէ երեք նամակ, որոնք պահուած էին վաճքին գիւանը։ Բնագիրներ չեն՝ այլ ընդօրինակութիւններ, որոնց մասին չունինք ոչ մէկ ծանօթութիւն։ Թէ որո՞ւ ձեռքով կատարուած է օրինակութիւնը ևս ե՞րբ մտած են Ս. Ղազարի գիւանը։ Գրչութեան ձեւէն եւ գիրի տեսակէն դատելով կը նախանք եղարակացնել՝ թէ Միթթարեան միաբանի մը դրչութիւնը չեն՝ այլ օտարի մը։

Երեք նամակներին միայն մէկը կը կրէ ճշգրիտ թուական, 27 Մայիս 1740, իսկ յաջորդ երկուքը անթուական ըլլալով հանդերձ՝ պէտք է գրուած ըլլան նոյն շրջանին։ Երեքն ալ իրենց բովանդակութեամբ չափազանց կարեսոր են, քանի կը յայտնեն Կոլոտի եկեղեցարանական դաշտարներու ընդպրածակութիւնը եւ իր ունեցած լուսոր հորիզոնները։

1734էն սկսեալ Երուսաղէմի Ս. Յարութեան տաճարին մէջ սկսած էին Յոյներու ոտնձեռութիւնները՝ լրնդդէմ Հայոց իրաւունքներուն։ Վէճեքն ու խնդիրները կը տեսեն տարիներ, մինչեւ որ Կոլոտ Պատրիարք, 1 Յունուար 1739 թուակիր նամակով կը դիմէ Փարիզի Արքական կուսական, նախարար եւ Կարոլինալ Անտոնէ Տը Ֆիլիպի, խնդրելով անոր միջնորդութիւնը։ Նոյն Կարոլինալին եւ Պոլիս գըս-

նուող Գաղղիոյ գեսպան Վելնէռլի միջնորդութեամբ՝ Երուսալէմի հարցը, 7 Ապրիլ 1740ին կը փակուի ի նպաստ Հայերու։ Այս եղելութիւնն է հաւանաբար որ առիթ կ'ընծայէ ջերմացնելու եկեղեցական յարաբերութիւնները, ու Կոլոտ կը կատարէ կարգ մը զիջուամներ՝ առեղծելու համար խաղաղ մժնոլորտ ի նպաստ Եկեղեցոյ միութեան։

Բնականաբար շատ էին նաև դժուարութիւնները ու բուծելիք հարցերը, համեմելու համար ցանկալի միութեան։ Ահա, ներկայ նորայայտ նամակներով կը յայտնուի Յովհաննէս Պատրիարքի մտքի հորիզոնին ընդարձակութիւնը եւ ճկունութիւնը. ան չի մտածեր չեղիլ հայ Եկեղեցոյ դարաւոր աւանդութեանէն, ու իբր քաջ աստուածաբան՝ գիտէ կատարել զանազանութիւններ՝ ի նպաստ ճշմարտութեան, հասնելու համար հասարակաց բարիին։ Այս տեսակէտով ներկայ երեք նամակները կարելի է նկատել երեք գոհարներ, որոնք կուգան զարդարելու Կոլոտ Պատրիարքի լուսաւոր ճակատը։

* * *

Առաջին նամակը Յովհաննէս Կոլոտ գրած է 27 Մայիս 1740ին, ուղղելով Փարիզի Արքեպիսկոպոսին, նախարար եւ Կարդինալ Տը Ֆլէօրիի։ Կոլոտ կը գրէ. «զոյ արդարեւ ներ սրտի իմոյ հրահէ մեծ սիրոյ եւ անկարութիւն արդեանց, եւ այն ի կողմանէ միաբանութեան դասեր Եկեղեցոյն Հայոց՝ ընդ Սրբուաւոյ Մօր Եկեղեցոյն Հոօմէանկանին, ու կը ներկայացնէ երեք գժուարութիւններ, որոնք արգելք են իրականացնելու ցանկալի միութիւնը։

Կոլոտ նախ կը բացատրէ թէ հայկական աւանդութեամբ Երեքսրբեան երգը՝ տօնին համաձայն կ'ուղղուի Որդուոյն, Ս. Հոգիին եւ կամ Ամենասուրը Երրորդութեան, եւ թէ պահելի է այս սրբազն աւանդութիւնը։ Երկրորդ. Նիկիական Հանդանակը զուր է Որ ի Զօրէ եւ յնրդուոյ յաւելուածին, եւ «ազգն մեր խնդահարի ի լսելն զշանդանակի այն յաւելացուցմամբ եւ քարձմամբ։ Կարծեմ թէ եւ ոչ ժողովն Ֆլորէնցիոյ անապատնա ասել հրամայաց ամենից ազգաց, եւ ոչ զնոպվ ինչ՝ ի վերայ ոչ ասողացն արտադրեաց», որովհետեւ Ս. Հոգիին բխուալ ընդունելով «ի Հօրէ»՝ չի հետեւիր թէ ան չի բխիր նաև Որդիին, ինչպէս Աւետարանիները՝ մեր Տէփը «մարդ» անուանելով՝ չեն մերժեր անոր Աստուած ըլլալը։ Երրորդ. «Պատրիարքաց մերոց անուանց, զոր խարելով ոմանք՝ ոչ յիշեն ի սուրբ պատարագին, յորմէ առամել երեսին բաժանեալք»։

Այս երեք գժուարութիւններու լուծումը, լուսամիտ Պատրիարքը կը սպասէ Հոռմէ Ս. Ժողովին, ու գրական պատասխանի մը պարա-

գային՝ «զբազում» արդիւնս ստանայցէ Մայր Եկեղեցին», իսկ հակառակ պարագային ալ, ակնարկելով իր միջոցով հայ Եկեղեցւոյ մէջ նզովքներու չնշումին, «կարծեմ թէ եւ իմ թոյլ տուեալք՝ ոչ մնան ի կայի»:

Այս առղերէն յետոյ, մեծ ձայրապետ գրիշը թաթիւելով սրտին, կը խնդրէ ու կը պահանջէ որ չափազանց կարեւորութիւնն չտրուին երկրորդական ու չնչին խնդիրներու, որու հետեւանքով «անվնասիցն խորութեամբ՝ ի բազմաց գրկիցին բարեաց՝ ի մէնջ թոյլատրեցելոց», մանաւանդ որ հայ Եկեղեցին հաւատքի գլխաւոր կէտերու մէջ համաձայն է Հռոմէ Նեկեղեցիին, տարբերութիւնները միայն արարողութիւններու նկատմամբ է, ու մենք այլազգիններու մէջ ապրելով՝ չենք կարող աղաս կերպով յաճախել լատիններու Եկեղեցինները, քանի այլազգինները «դիպող ժամու սպասին՝ զեխն իւրեանց արեամբ եւ աքտորմամբ վճարել»: Կոլոտ իր նամակը կը կնքէ սա խօսքերով. «Ուստի եթէ վերոբրեցեալըն հոգանիցին եւ պատուէր տացի մերոցն՝ անխտարար զալ ի մեր եկեղեցիս, ես դաշնադիր լինիմ՝ զի Ասուուծով միաբանութիւնն զհիմն անխախտ ունեսցի»:

Երկրորդ նամակը ուղղուած է Կարդինալ Գելլուքայի, որ Հռոմէ մէջ Ս. Ֆողովի կողմէ կը մշակէր յարաբերութիւններ հայ Եկեղեցւոյ հետ: Նամակը չունի թուական, սակայն պէտք է գրուած ըլլայ նախորդ նամակին հետ, այն է 27 Մայրի 1740ին: Ֆեքորիի ուղղուած նամակին մէջ՝ Կոլոտ կը յիշատակէ թէ Եկեղեցական հաղորդակցութեան մասին ընդարձակ նամակ մը գրելով Կարդինալ Գելլուքայի՝ անկնիք կը զրկէ Փարիզ, որպէսզի Ֆլէօրիք կարդալով տեղեկանայ պարունակութեան, հասցնէ առ որ անկ է, ինքն իր կողմէ բարեխօսելով, որպէսզի Ս. Ֆողովը փութայ տալ լուծումը եղած դժուարութիւններուն:

Նամակին պարունակութիւնը իր ընդհանուր գիծերուն մէջ, իբր բովանդակութիւն՝ նոյնն է նախորդ նամակին: Կոլոտ Պատրիարք նախ ցոյց կու տայ իր գոհումակութիւնը թէ և Ապրիլ 1740ին առացած է 12 Ցուլիս 1739ին գրուած նամակը, ու կը յիշէ թէ «զի՞նչ արինչ զուարձալի եւ Աստուծոյ Հաճելի կարիցէ զուանել՝ քան զիհարանութիւն հաւատացելոց՝ ի մի Տէր եւ ի մի հաւատոց»: Կը հրաւիրէ կարդինալը նկամելու «զայն՝ թէ ի մէջ ծառայութեան խստադունից՝ զհաւատն ամբողջ պահէ աղդս Հայոց», ճշմարտութիւնն մը՝ որու համար կարդինալը պէտք էր «յիրաւի գովել ունէր քան թէ պարսւելու»:

Ապա անցնելով վարդապետական մասին՝ կը ակսի. «Զի՞նչ պահաս մնայ առն քրիստոնէի ի կողմանէ հաւատոց մարդեղութեան Քրիստոսի, յոդաամ զնա Աստուծած կատարեալ եւ մարդ կատարեալ

հաւատայցէ», եւ երբ հայ Եկեղեցին կ'ընդունի Քրիստոսի մէջ մէկ բնութիւն, «ոչ երբէք ասացեալ է եւ կամ ասէ ի Քրիստոս մի միայն պարզ բնութիւն, զի զայն զկնի մարդկութեանն՝ եւ ոչ դեւք համարձակին ասել»: Ու յետ բացատրելու եւ մանրամասնելու հաւատքի այս ճշմարտութիւնը՝ կը խնդրէ Կարդինալին առ «Եթէ (յ)ոմանց այլ ինչ քան դդրեալս լուսեալ իցէ Գերամբարձութիւն Զեր, համարեսցի այն կամ ի տղիսութեան, կամ ի նախանձուէ եւ յաշաղկոտութեան»: Ապա այս նիւթին մասին խօսքը կը կնքէ ըսելով. «Ի վերայ այսոցիկ կնիք լիցի բանա, թէ զծէրն մէր խստավանելով Աստուած եւ մարդկաստարեալ, ոչ այլ ինչ ասէ եւ գաւանի՝ եթէ ոչ երկու բնութիւն, թէ պէտ առ բարձումն գայտափղութեան պարզամտաց, առ ի շիմանալ երկու բնութեամբն երկ(կ)ու անձնաւորութիւն, ոչ միշտ ներդործութեամբ հետեւիցի արտաքիրութեան բառիցն երկու բնութիւն, այլ ասիցէ Աստուած եւ մարդ կատարեալ»:

Նկատմամբ Քաղկեդոնի ժողովին՝ Կոլուս գեղեցիկ բանաձեւով մը կ'եղակացնէ թէ ժողովին վարդապետութիւնը ընդունելով՝ ընդունած կ'ըլլանք նաեւ ժողովը, առանց սակայն բացայայտելու զայն, որովհետեւ նոյն իսկ անցեալ գարերուն, երբ ժամանակները նպաստաւոր էին նոյնը գաւանելու, Կարնոյ եւ Սիսի ժողովներով՝ «հաղիւ թէ կարացին համովիլ պարզամիտքն մեր»: արդ «զի՞նչ կարէ առնել նուաստութիւնը մէր»՝ ի ժամանակս գերութեամն, ի ներքոյ տէրութեան սոցա»:

Այս բոլորին եղակացութիւնը մէկ է. եթէ Հռոմի Ս. Ժողովը չոգայ այս նամակին եւ կարդ. Ֆլէօրիի գրուածներուն լուծումը՝ «այնուհետեւ աշխատութիւնն իմ եւ Զեր՝ առ ոչինչ լինին, եւ կամ ինձ թուի թէ զարեւն իմ առնուլ եւ անհետ փախչել երեւի»:

Երբորդ գրութիւնը չունի վերնագիր եւ ոչ թուական, սակայն անտարակոյս շարունակութիւնն է կարդ. Պելլուքայի ուղղուած նամակին: Գրութիւնը կը սկսի. «Սակայն մնան մեզ ոմանք բանք խորհրդարար ծանուցանելիք», այն է առանձնաբար եւ ծածուկ կերպով ծանուցուելիք ինդիրներ: Նոյն բացատրութեամբ կ'աւարտի նամակը. «Եթէ խորհրդական գրոյս ինդիրներն...»:

Ներկայ գրութեամբ Կոլուս Պատրիարք կու տայ իրական պատկերը նոյն տարիներու Պոլսոյ եւ գաւառներու հայ Եկեղեցոյ իրականութեան: Պատրիարքին համոզումով՝ մէծագոյն արշտը եւ Եկեղեցույոյ միութեան զղիսաւոր արգելքը՝ լատինաւոր եկեղեցական դասնէր. «յաղդին մերամ գտանին բազում կարգաւորը, թէ՛ ի Մեծն Հոօմ եւ թէ՛ աստ ի Մեծ քաղաքս, ոչնարենի մորթովք ծածկեցեալք, եւ մանաւանդ աստ եղեալքն, որ ո՛չ Հռոմայ Քահանայապետին բոլորապէս հնարանդին եւ ո՛չ մեզ... արդելում զգալն ազդի մերոյ ի մեր

եկեղեցին՝ իրը ի տանէ խորելոյ . . . , պատճառաւ դրամոյ հաւաքման եւ ո՛չ վրէժինդրութեամբ աստուածպաշութեան»:

Ապա կը թուարկէ տասնըմէկ կարեւոր եւ էական կէտեր, բոլորն ալ կարօտ գոյծնական լուծումներու, որոնք եթէ «հրամանաւ սաստկագունիւ ի Հոօմայ Քահանայապետէն եւ ի Սրբոյ Ժողովոյն կանոնադրեցին՝ աղբմամբ Գերամբարձութեամբ, հաւատամ թէ օր ի վերայ աւուր՝ խաղաղութիւնն անեսցի եւ բաժանման անունն անհետ կորիցէ . . . , եղիցի Եկեղեցի մի՛ իրբեւ զտապան Նոյեան . . . սակայն եթէ խորհրդական գրոյս խնդիրն ոչ կատարիցին ի Հոօմայ՝ կարծեմ թէ խաղաղութիւնն ոչ կայուն եւ հաստատ մնայ»:

* * *

Այս նորայայտ նամակներով անգամ մը եւս կը ներկայանայ առիթը մօտէն ճանչնարու Յոլիաննէս Պատրիարք Կոլոտի անձը՝ իրը եկեղեցական միութեան ռահվիրայ: Այն ինչ որ այսօր քոլոր Եկեղեցիները կը փորձեն իրագործել, մեծագոյն աշխատութիւններով եւ ճիշերով, երկու դար առաջ այս մեծ Հայրապետը՝ առանձին ուղածէ իրագործել, շատ մը կիտերու մէջ զիշանելով, վատանգելով նոյն իսկ անձը, քալելով հոսանքի հակառակ, «գդլուխն իմ զորողայթի եղեալ . . . , սակա որոց թէ զորքանս կասկածման կրեմ եւ դողման յագդէս իմնէ եւ իշխանութենէ սոցա (Օսմանցւոց)՝ միայն Աստուծոյ է զիտելի»:

Հ. Ս. ՃԵՄՃԵՄԱՆ

1

Յովհաննէս Արքեպս. Կոլոտ Պատրիարքի 27 Մայիս 1740 թուակիր նամակը, ուղղուած Փարիզի Արքեպիսկոպոս եւ Նախարար՝ Կարդինալ Անտոնէ Տը Ֆլէօրիի.

Կրկնակի փառօք ճոխացելոյ եւ իրը աշտանակին ոսկեայ ի Զաքարիայէ տեսեցելոյ, յաջմէն յահեկէ զիրկին միթենիս, այսինքն զհողեւորականն եւ զմարմնաւորականն փառազարդութիւն ի միում անհատականի անձին համբարձողի, Տեառն իմոյ Տեառն Գերամբարձեցելոյ Տէ Ֆլուրույ, քրիստոնէագունդի Կայսերն ամենաարժանաւոր փոխանորդի, եւ Սրբոյ Եկեղեցւոյն Հոռմէականի հաստատագուն(ւ)ոյ արձանի, եւ ամենագովել(ւ)ոյ վեհափառ իշխանի, յոյժ

խոնարհական գիմօք մաքրազան աշոյն համբոյը նուիրեմ, արօթելով
առ Տէր, պահել զպսակնդ իմ կայսերական, ի պարծանս բոլորից
քրիստոնէից, եւ Սրբոյ Մօր Հովմէականի Եկեղեցւոյ, եւ ասոռուա-
ծահիմնեալ կայսերութեանն կալիացոց, խնամակալին Աղջիս Հա-
յոց ամէն:

Արդարեւ, Տէր իմ Տէր, լսու փելիսովայից անկարելի է գմէջն
երկուց ծայրագոյն ներհակաց գոռանել. եւ այն առ իս դիմեցաւ, զի
ծայրագունեղ հեղութիւն երկայնամտութեան Զերոյ՝ զնուաստա-
գոյնս համարձակադոյնս առնէ, եւ ծայրագոյն անարժանութիւնս իմ
արգելու: Բայց նկատելով խորագոյն մտածմամբ, ի բնականաց գորի
ապացոյց զանմարմին եւ անմահ հոգւոյ միաւորութիւն ընդ. նիւթա-
կանի եւ մահկանացուի մարմնոյ, միջնորդութեամբ արեան եւ չնչոյ
ներդաշնակցելոյ. եւ ի գերբնականաց՝ զմիաւորութիւն բնութեանս
մերոյ ընդ անձին Բանին Աստուծոյ, միջնորդութեամբ քանականի
հոգւոյ, մասամբ նմանեւոյ Բանին անմարմնոյ եւ անմահի, եւ մա-
սամբ նմանեւոյ մարմնոյ ասեղծականի: Իսկ ի բարոյալանս իրը կո-
պար միացացիչ երկուց ներհակաց՝ պատի գաէրն, որ ոչ երբեք նա-
խանձի, ոչ գրգոէ, ոչ ամբարհաւաճի եւ ոչ ինդը զիւրն, այլ ընդ
վեհարժեից վեհանայ, եւ ընդ նուաստից կենցառալցից եւ ընտելա-
նայ: Բարեգոյն դեսպան եւ հաշտահամբոյը Հրեշտակ խաղաղու-
թեան, ուրեմն, զսէրն առնելով, ընդ Վեհափառ վեհ, եւ նուաստիս ձեռ-
ընկալ հաւատալով, նովիմք ուրեմն համարձակեցաց զաղերմ իմ
տարածանել առաջի Գերամբարձութեանդ, եւ նովիմք արացեցից, զի
թէ եւ ոչ յիս՝ գոնէ ի հրեշտակն խաղաղութեան ինայիցես, եւ զոր
խնդրեմն երկայնամտութեամբ՝ հրամայիցես եղանիկ:

Քանզի գիտէ ամէնիմաստ Գերամբարձութիւն Զեր, զի երբեմն
Աստուած զիուծ սրտին փոխանակ արդեանց ընդունի, եւ զսակաւս
սիրով ընծայեալ՝ քան զբազում թարց սիրոյ՝ առասել համելի հա-
մարի. գոյ արդարին ներ սրտի իմոյ հրդեհ մեծ սիրոյ եւ անկարու-
թիւն արդեանց, եւ այն ի կորմանէ միաբանութեան Դստեր Եկեղեց-
ւոյ Հայոց՝ ընդ Սրբուհայոյ Մօր Եկեղեցւոյ Հովմէականի, եւ յան-
կարանալն իմ ըստ բոլորին համաձայնեցուցանել ոմամբք կարելեօք
յոմանս տեղիս, իրը փորձաքար թոյլասորութիւն արարի, խորչը-
դակցութեամբ արժանապատիւ գերապանծ իշխանին կայսերութեան
Զերոյ, Տեառն իմոյ եւ առ ի Քրիստոս եղայրացելոյ, ծայրագոյն
դեսպանին եւ պաշտօնակցին մերոյ Եպիսկոպոսին Կարդագինոյ որ
աստ: Սակայն երեքին իրք դժուարինք առտիպեցան, որոց թոյլա-
տրութիւնն է անկարելի եւ բոլորի խաղաղութեան տապալիչ, վասն
յայսմի գորոյն:

Նսիկինն է Երեքսրբեան փառաբանութիւնն, որ Աղջու մեր ի
բնէ ուսեալ, ըստ պատշաճի աւուրց՝ այլ եւ այլ վերաբերութեամբ,

եւ յիշմամբ տնօքէնութեան եւ մարդեղութեան Փրկչին մերոյ՝ ասէ ի դէմս նոյնոյ մարդացելոյ Բանին Աստուծոյ. եւ ի Սրբոյ Պենտէկոստէին՝ ի դէմս Սրբոյ Հոգառոյն, առանց Խաչեցարի, եւ այլոց՝ որք առ անձն մարդացելոյն պատկանին, եւ յամէն երկուշաբաթի մեծի պահոց՝ ի դիմաց հրեշտակաց՝ ի քէմս Սրբոյ Երրորդութեան, առանց պատկանեցելոյ մարդեղութեան Փրկչին։ Եւ թէ որպիսի շըրջանկատութեամբ ասէ ի դէմս Փրկչին մերոյ, դիմեցեալն յինչն առ Եղբայր մեր Գերապատիւ Կարտինալ Պէլուկայն, որ ի Հոօմ, յայտնի առնէ Գերամբարձութեանդ։

Երկրորդն է՝ վասն բղիման Սրբոյ Հոգւոյն, զոր յոմանա տեղիս այլափոխեալ ոմանք՝ ի դաւանութիւնն Նիկիական հանդանակին, ներմուծանեն զինի ասելոյ «Հաւատամք եւ ի Հոգին Սուրբ, յանեղն եւ ի կատարեալն» Որ ի Հօրէ եւ Որդուոյ բղիկի», որ թէպէս եւ ի Վարդապետաց եւ ի ժողովոյն Ֆլորէնցիոյ ասացեալք գտանին, բայց վասն պատուոյ Սուրբք ժողովովոյն Նիկիոյ՝ Ազգն մեր խոճահարի ի լսելն գհանդանակն այն յաւելացուցմամբ եւ քարձմամբ։ Կարծեմ թէ եւ ո՛չ ժողովն Ֆլորէնցիոյ անպատճառ ասել հրամայեաց ամենից աղջաց, եւ ոչ գնզով ինչ ի վերայ՝ ոչ աստղացն արտադրեաց, այլ ի կամս ապասուն եթող յունաց՝ քաց ի յատինացւոց, վանդի պարզամտաց ոչ դեւրին է համոզել ասել յերկուոց բղիկի, եւ ոչ գուլ երկու հոգի, թէպէս եւ Փրկչին ասի ի յաւիսենից եւ ի ժամանակի ծնեալ՝ միակ անձնաստրութեամբ, եւ ոչ գոլ երկու որդոյ նրկանի ծննդեամբն. այլ եւ ասի Միաժամն, վասն ոչ դոլոյն ծնունդն բնութեանց, այլ միոյ անձնաստրութեան։ Ի վերայ այսորիկ ևս գոյ քան ինչ նկատելի ի գորչն կարտինայ Պէլուկայն, զի և ոչ ի նախնականի եկեղեցւոջ արմենայն ոք միով եւ նոյնով արցօթիւք քա առնէր, այլ ոմանք սաղմոսիւք զԱռառուած գովէին եւ ոմանք մարդարէակամուք։ Կարէ ասեմ եւ այժմ ամենայն ոք զինդմտանս պարզել ներքին դիմաւորութեամբ, և մտաւորական արտաքերութեամբ, որպէս եւ զմանկաման ասեմ զօրութենարար քանականս, թէ եւ զիսօսողութիւն արդէն ոչ ունիցին, եւ ոչ վասն մինիստառթեան ատեմք զնոսաց գաղանս եւ անքան։ այնպէս համարեցին եւ ի կողմանէ այնորիկ խոճահարին, իբր սրտիւ եւ մտօք սաղմոսանուագք ի ներդործութեամբ ոչ ասեմն Նաեւ զի այն դաւանութիւնն Նիկիական յամենայնուամ առուր հռչակեալ յեկեղեցիս Հայոց ի միոյ միայն բարձր բարբառաւ ասի, եւ ոչ յամենից։ կարեն ուրեմն յայնժամ մտօք ի լուելայն ասել որպէս եւ կամինն, զի «Ի Հօրէ» ասելով՝ ոչ հնեսեկ ասենք մի յիլրուոյ ոչ քաղինիլ» որպիս և մարդ ասելով երբեմն Աւետարանիչք զէջէն մեր, ոչ քաց ասեն եւ զիստուած գոլն նմին, այլ ոմանք զմիմիջաբար բղիկին յայտ առնեն ի Հօրէ, եւ ոմանք զմիջաբարն ասիցն ի ծածուկ։

իսկ երրորդն է յիշում Պատրիարքաց մերոց անուանց, զոր իւ-

տրելով ոմանք՝ ոչ յէշն ի սուրբ պատարագին, յորմէ առաւել երեւին բաժանեալը, եւ նիւթ տան այլազգեաց, իբր թէ իցին ապըստամբք ի տէրութինէ իւրեանց :

Արդ, եթէ այսոցիկ երից վերոյ գրեցելոց նարդեան՝ հրաման տացի ուղղափառաց համաձայնի Հայոց ուղղամիտ Աղջիս, վարծեմ թէ Աստուծով, պատճառաւ այնոցիկ թոյլատրութեանց՝ զբազում արդեւնս ստանայցէ Մայր Եկեղեցին։ Զի թէ այսոցիկ թոյլ ոչ տացի, կարծեմ թէ եւ իմ թոյլ տուեցեալքն՝ ոչ մնան ի կայի։ Վասն որոյ իբր ի նորածին մանկունս իմ խնայելով, այսինքն ի ծածուկ թոյլատրեցեալսն, այսոցիկ երիցս ի Սրբոյ Ժողովոյն, ձեռնարուութեամբ Գերամբարձութեանը հոգասցին, որակս եւ գրեալն մմ Եղար մերոյ Կարտինալ Պէլուկային, որոյ ի Գերամբարձութենէդ գիշ գրիլ աղաշեմ, թէ Պատրիարքին Հայոց գրեցելոցն զնարն հոգասչիր ի Սրբոյ Ժողովոյն, զի թերեւս աստ ծայրադոյն Դեսպանին Զերոյ եւ Եպիսկոպոսին, հարկիւ հրամայիցի դպարդամիտսն մեր համորել, զի ի կողմանէ այնց երիցն Հայոց Եկեղեցւոյս համաձայնիցին, թէ՛ ի Բերիս եւ թէ՛ ի Գաղատիա, զի մի՛ դուցէ անինասիցն խորութեամբ՝ ի բազմաց զրկիցին բարեաց՝ ի մէնջ թոյլատրեցելոց, զի անհնար է թէ ի ծածուկ հրամայեցեալքն կայուն մնացեն, եթէ այսոքիկ ոչ հոգասիցին, եւ մանաւանդ եթէ ոք դաշնագիր լինիւր ի հաւատն ածել զհբեայս եւ զհեթանոսս դաւանութեամբ աղջիս Հայոց, հաւատամ թէ Մայր Եկեղեցին ո՛չ երբեք ընդդիմանայր, այլ համեալ հաւանէր առ ժամանակ ինչ, մինչեւ ի միանդամ հաստատիլն։ Եւ այն, զի թէ ոչ իցէ յանդնութիւն ասելս առաջի Գերամբարձութեան Զերում, կարծեմ Ազգս Հայոց ի մէջ գերութեան զՔրիստոս Աստուծ հաւատալով, եւ Սրբոյ Երրորդութեանն ծունը կրկնելով, բաւականօրէն ասի հաւատացեալ, եւ փրկիլի, եթէ եւ զբործմն համաձայնս հաւատոյն ցուցանիցէ։ ապա ո՞ւր մնայ որ ի գլխաւոր մասունս հաւատոյ ամենեւին համաձայն է Սրբոյ Եկեղեցւոյն Հռոմայ, թէպէտ եւ յոչ գիտողաց առաջի այլատարազ կարծիցի։ Քանդի ի բազումս ունի զհամաձայնութիւն, եւ զայնս ի կողմանէ փրկաւէտից, եւ զաւկաւ տարածայնութիւնս ի կողմանէ արարողութեանց։ Վասն որոյ, Տէր իմ Տէր Գերամբարձոյն, խնդրեմ աղերսիւ ի Գերիշխանութենէդ, զի որպէս ամենից աղբաց աւանդես զկանոնն ուղղութեան, եւ լինիս հրեշտակ խաղաղութեան, ոյր պատճառաւ ոչ միայն ի քրիստոնէից, այլ եւ յանկրօնից ընդունիս զբարեհամբաւեալ անուն խաղաղասիրութեան, նմանապէս եւ յայսմ մասին եւ զգժոտութիւնն Աղին միերոյ և զոտրամաճայնութիւնն քոյտվէ Հոգածանութեամբ խաղաղացուացիս, վասն երից խնդրոց մերոյ ի Սրբոյ Ժողովոյն, զի թերեւս եւ մեք եւ Աղդ մեր զերծանիցիմք յաւատամբ ամուանէ, զի առաջի սոցատէրութեանն, ընդ որով եմք հպատակեալք, կարի մեծ մնասապար-

տութիւն թուեցեալ է յայտնագուօք համաձայնիլն, եւ մանաւանդ ի խոր խոցին մինչ տեսանեն զազդ մեր համարձակութեամբ երթեւեկս առնել յեկեղեցիս ձեր որք աստ, եւ դիպող ժամու սպասեն՝ զբին իւրեանց արեամբ եւ աքսորմամբ վճարել: Ուստի եթէ վերոգրեցեալքն հոգանիցին, եւ պատուէր տացի մերոցն անխորաբար գալ ի մերս եկեղեցիս, ես դաշնադիր լինիմ զի Աստուծով միաբանութիւնն զիմն անփախտ ունեսցի:

Ահա եւ զգիրսն սիրեցելոյ Եղբօր մերոյ Կարտինալ Պէլուկային, թարց կնքոյ առ Գերամբարձութիւնոյ յղեցի, զի թարզմանեցուցեալ վերահասու եղիցիս, եւ նմա եւս գիր հրամանի յղեցիս՝ առ ի զնընդիր մեր կատարել ի Սուրբ Ժողովոյն, զի թերեւս հրամանաւ Սրբոյ Ժողովոյն՝ ամենայն եպիսկոպոսք եւ հրեշտակ կայսերութեան ձերոյ, յորում եւ իցէ ժամանակի յաստ գտանիլն, այնու կանոնօք զժովովուրդ մեր կազդուրիցիցն:

Ողջ լինիլ քեզ ըղամամ յամերամս ժամանակս կրկին փառօք ճուխացելով, ի պարծանս նուաստագունուց, աղօթողի Զերոյ, Յօհաննու իբրու Արքեպիսկոպոսի եւ Պատրիարքի Հայոց որ ի նորս Հռոմ:

Գրեցաւ յամի Տեառն 1740, Մայիսի ամսոյ 27, որոյ շտապումն պատճառեաց զի ոչ թարզմանեցաւ:

2

Գերազանցագունեղի Տեառն իմոյ Տեառն Քարտինալ Պէլուկայի, Սրբոյ Մօր Հոօմէականի Եկեղեցոյ արժանաւոր Իշխանի, յոյշ կարօտիւ Յիսուսաւանդ սիրով ողջոյն նորսիրեմ:

Գերամբարձութեանդ նամակն գրեցեալ յամի Տեառն 1739 Յուլիսի 12, եհաս առ իս յամի Տեառն 1740 յԱպրիլի 4, որոյ թէպէտ անադանութիւնն թախծեցուցանէց զիս, բայց եւ զսէրն իմ բորբքեալ Հր(ա)հրէր, որոյ գալստեանն ոչ պակաս սպասէի, քան զիսթացեալսն դալստեան արդիւոյն լուսապահարի, զոր մինչ ընկառլայ (չիցէ յանդրգնութիւն առելս), տարպիումն սիրոյ տախմաց զին ասել ընդ Դաւթի. Զի՞նչ կայ իմ բնաւ ի յերկինս, եւ կամ ի քէն զի՞նչ եւս խնդրեցից յերկըի: Մեծ էր արդարեւ օրն այն ինձ քան զամենայն աւուրս եւ մեծաքանչ զարմամբ հիացայ, թէ զիարդ ներանցով արտիս սենեկի լայնատարած այն ուրախութիւն յորդահուամն մենարանի եւ անփոփիլ գորեաց: Ճշմարտիւ երկրայութիւն առ դիակի ոչ էր կաւկածելի, եթէ պոնէ ի բնականաց զապացոյց գտանել անկարանարի.

քանզի եկն ի միտս երթեմն հաղցումն աթենալամացն սովետից թէ արդեօք զինչ յէլից իցէր համայնքամ (այ)ն մեծ եւ փոքր, որոց յոմանց՝ արեգակն գոլ թուեցաւ, որ ըստ իրին մեծ, եւ ըստ գիտութեան փոքր նշմարի առ ի մէջ. ոմանց աչք մարդոյ, որ ի փոքրադունիք պարակի իւրում զմակերեւոյթս մեծամեծ լերանց եւ քաղաքաց ներինքեան ապաւորէ, եւ ոմանց սիրո մարդոյ, որ թէպէտ ըստ բնականին փոքր իցէ՝ սակայն ըստ ընդունակութեան անրաւ: Ըստ որում եւ ոմն ի գերերջանկաց վաղ ուշեմն կանխաւ ոգեաց ասելով՝ զսիրան ստեղծեալ վասն Աստուծոյ, միայն Աստուած կարէ զցուցանել: Իսկ ի մանկանց Եկեղեցւոյ ոմանց սէրունական մարմինն եւ արիմն գոլ թուեցեալ է մեծ եւ փոքր, եւ ոմանց Սրբուհի Մայրն Աստուծոյ, եւ ըստ սրբոյն Դիտոնէսիոսի Արխարքացւոյ աստուածաբանութիւնն աստուածային սուրբ գորոց, զոր ի մերմէ ի Բարդուղումէսակ Առաքելոյն բերեալ զվկայութիւն զաստուածաբանութիւնն համայնքամայն համառուս եւ բարգմազան թարգմանէր. թերեւս համառուս ըստ նկարագրութեանն, եւ բարգմաբան ըստ իմաց (ո)ւածոյն: Տարաւ ասեմ եւ իմ անձնակադոյն մենարան սրտի իրը ի փոքրագունի տաղաւարի զ (ը)նդարձակութիւն քայնածաւալ ուշախութիւնն զոր նամակ Գերամճարձութեանդ պատճառեաց, զի գորով բարգմադունակ ներգործութեամբ ուրախականաց առլցեալ, եւ իրը ի զանազանից ծաղկանց ի մի շարունակութիւն մեղեր համազուգեցեալ ի մեղուաշէն զաւակէդ. Սրբոյ Եկեղեցւոյ, վասն որոյ եւ կիրքն որ առ իս՝ ոչ սակաւ ներ սրտի իմում թափանցեցին զերկրութիւնն: Որոյ նախաձենէր ընդունելութեան անարդիւն թիվլսույս ի Գերամճարձութենէդ, եւ զպատճառն տանի ոչ զիտուլիսն մու զպալումնակեալն, այլ մամաւանդ զիդլուծ սրտիս որով գրեցեարն էր, քանզի իրաւ է լուսանել այրոյ հաւատայի, եւ ի Տէրութենէդ նամակ ընթարժակադոյն վարկեցեալ եւ աիրով մեծաւ ընկալեալ:

Նաեւ զոր արտայարտեալ էիր նոովիմբ զիրձ բարձանացս ի ծանուցմանէ պաշտօնամցի մերում զոր ունիմ, առ այն թէ արդարեւ ունիմ զսէր եւ ոչ վկարիս: Եւ ինքն Աստուած զիրծ սրտիս ի տեղի արդեանց համեսցի ընդունել, աղօթիւքն Գերամճարձութեանդ. քանզի զինչ այլ ինչ զուարճալի եւ Աստուծոյ հաճելի կարիցէ զտանել, քան զմիաբանութիւն հաւատացելոց ի մի Տէր եւ ի մի հաւատ, եւ ի մի մկրտութիւն, եւ ի մի յոյս կոչման: Զի եթէ միաբանութիւնն զբաղումն մի առանէ, եւ երկպառակութիւնն զմին ի բազումս բաժանէ, ո՞ւ որ իցէ ի բարեխուհ մտածողաց՝ որ ոչ զմինն սիրով ընդուրկիցէ, եւ ի միւսում, օն անողը, քան զտարակաժութիւնն արեւելից եւ արեւմտից զիտախուստ առնիցէ:

Ունի եւ ունելոց է Եկեղեցիս Հայաստանեայց առ բազումս հաւատացերեաց զհամարճակութիւն ընդ Սրբոյ Եկեղեցւոյ Հոօմայ, եւ

դսակաւս տարածայնութիւնս ի կողմանէ անվնասաբերից, որով ոչ զբաժանումն ցուցանէ մեր լընդ ձեր, այլ զնշան ծառայութեան մերոյ, որ եթէ նրբագոյն մտօք հետագուել դիպ լինիցէր Գերամբարձութեանդ՝ զտառապանս եւ զիլիշտո ծառայութեան մերոյ, եւ զայն թէ ի մէջ ծառայութեան խստագունից զհաւատն ամբողջ պահէ ազդս Հայոց, յիրաւի որովել ունէր քան թէ պարսաւել, եւ ոչ օտար ի Նիկողիմոսի ծածուկ աշակերտութենէ զվորգս Հայոց հաւասարել: Որոց եթէ եւ գործքն համաձայն հաւատոյն դպանէին՝ աներկրայ դիրկութենէն գոլ ոչ ոք ի բարեխոհեցից քար ասել:

Առ այս ինորի պատրկանի պատասխանել առ այն՝ թէ միաբանութիւնս այս ոչ կարէ լինիլ նիթէ ոչ մէրոյ եւ նոյնոյ դաւանութեան միաբանութեամբ որ առ փրկարդործ մարդեղութեան Փրկչին մերոյ է: որ եթէ հիմն քրիստոնէական մերոյ՝ է՛ քանն Տեսան մերոյ Յեսուսի Քրիստոսի թէ Հաւատացէք (յ) Աստուած եւ յիս հաւատացէք: Եւ թէ Սյու են յափսենական կեսի, զի ծանիցն զեեզ միայն նշմարիս Աստուած, եւ զոր առաքեցիր զիհսուս Քրիստոս: Ա՛վ ոք ի յայտցանէ արտաքոյ գտնեցեալ զինքն փրկելի կարիցէ ձեւակերպել, որովք պարունակի խորհուրդ Արքոյ Երրորդութեանն եւ մարդեղութեանն Բանին Աստուածոյ: Այլ որպէս կանիսաւ գրեցի Գերամբարձութեանդ, զի՞նչ պակաս մնայ առն քրիստոնէի ի կողմանէ հաւատոյ մարդեղութեանն Քրիստոսի, յորժամ զնա Աստուած կատարեալ եւ մարդ կատարեալ հաւատութեալ հաւատութեան աստղէն եւ երկու ասելն բնութեան առ ի ասուլութիւն աստղածութեան եւ մարդկութեան կատարելութեան Քրիստոսի է, առ զիարդ պեճիթին յիմաստասիրել մտրակեցի, որ եւ ոչ արանց կատարելոց է դիւրագիւտ: Իսկ եթէ անսաշ քարամբք մեղան Աստուածոյ շինել յդմանայցէ ոք երբ եղեւ այն խոստացեալ յԱստուածոյ, որ մանաւանդ իւրն է պատուիրան թէ սեղան յանտաշ քարանց ինչ շինեսնիք, զայս սեղան անտաշ ի բնութեան արտաքոյ եւ աստուածային կարողութեամբն լեալ հաւատամք զմարդկեղութիւնն Փրկչին մերոյ Աստուածոյ, առ որոյ իքր ի կայութիւն նորոյ իմն ըըքնաղագունոյ երկնի բաւական քեւեռու հաստատութեան հարաֆայնոյ աներեւութեան աստուածութեան եւ հիւսիսայնոյ երեւեցելոյ մարդկութեան շրջաբերողի՝ զմիակ անձնաւորութիւն Փրկչին մերոյ կարողաց գոլ՝ ո՛չ ոք ի ճշմարտասիրաց զանիւլացաւ:

Իսկ առ այն թէ եթէ այնակս հաւատայր ազգն Հայոց՝ ուրպէս եւ զու, ոչ ասէ ի Քրիստոս մի միայն բնութիւն, որոյ ազգին իմոյ երաշխաւոր զինիմ յայսմ վայրի, զի ոչ երբեք ասացեալ է եւ կամ ասէ ի Քրիստոս՝ մի միայն պարզ բնութիւն, զի զայն զինի մարդեղութեանն՝ եւ ոչ զիւէք համարձակին ասել, որոյ անուան մարդեղութեան (որ է երկրպագելի անուան Քրիստոսի), ըստ մեծի Առաքելոյն ծունդ կընեն, որ եթէ անկարելապէս այնակս ասիցէր, զի՞նչ

Հարկ էր ասել մարդանալն Բանին Աստուծոյ, զի եւ նախ քան դժմարդեղութիւնն մի էր, եւ է ընդ Հօր Աստուծոյ բնութեամբ համագոյակից Հօր իւրում գոլով։ Այլ զոր սրբնակ եթէ ոք ասիցէր՝ հրացեալ երկաթ, ո՞չ ապաքէն հրով եւ երկաթոյ անուամբ՝ իմանայր բնութիւն հրոյ եւ երկաթոյ, եւ կամ ասիցէր՝ վմարդն ի հոգոյ եւ ի մարմնոյ գեղեցիկ կազմուած, ըստ արբոյն Գրիգորի Նիւսացւոյ, ո՞չ ապաքէն իմանայր մարմին անուամբ՝ պրութիւն մարմնոյ եւ հոգուոյ անուամբ զրութիւն հոգուոյ ի մարդն, թէպէս այնոքիկ մի տեսակ զմարդն բացակատարիցեն, եւ ոչ աստուածութեանն եւ մարդկութեանն ի Քրիստոս զմի տեսակ, եթէ ոչ զմիանձնաւորութիւն։

Իսկ եթէ (յ)ոմանց այլ ինչ քան զդիմաւս լուսեալ իցէ Գերամբարձութիւն Զեր, Համարեստի այն կամ ի տղիտութիւնէ, կամ ի նախանձու եւ յաշալկոտութիւնէ, եւ կամ միամտաբար զնափնեացն հարց ասացուածն հարց ջատագովողաց, որոց մինն է Սուրբն Կիւրեղ Աղեքսանդրացին, զոր քաջ գիտեմք զի արտաքոյ ժողովոյն՝ ի գրեցեալն ունի ասացեալ բանս մի բնութիւն, եւ յաւելեալ զմարմնացաւն, որով բարի հարցանողացն բաւ առնել ջանայր, թէ միտն իւր ոչ իցէր համաձայն, որպէս եւ յետոյ Եւստիդէսն թերաբանէր, այլ զի այնու բանիւ զնեսորիստի չարաչար բաժանմունսն լուծցէր զդկարծիւն։ Եւ զի՞նչ զարմանք, զի եթէ այն երանելին վասն սակաւ բանին իւրոյ երկարագոյն լուծման կարօսացաւ, առ ի բացայսյուղ զմիտն իւր, որպէս եւ գրեանքն նորին որ առ Յոհաննէս Անտիքացին եւ առ Երեմիաս ցուցանեն, ապա քանի՞օն եւս ազգս Հայոց, (Ճան(ա) չելով Գերամբարձութեան թէ այն իցէ միայն Հայոց Եկեղեցւոյ), կարօտի երկարագոյն բանից, առ ի լուծուածն տարակուսանաց եղբայրութեան ձերոյ, բայց չնոր(հ) մեծ ունիմ զԱստուծոյ, որ աղատեաց զմեզ յաշխատանաց մեծաց ձեռնուու(ու)թեամբ եւ սաստարութեամբ իմացման Զերոյ զմիտս արդիին Հայոց, թէ այն իցէ միտն՝ որպէսի է եւ իմն։ Ի վերայ այսոցիկ կնիք լիցի բանս թէ՝ զԾէրն մեր խոստովանելով Աստուած եւ մարդ կատարեալ, ո՞չ այլ ինչ ասէ եւ դաւանի՝ եթէ ոչ երկու բնութիւն, թէպէտ առ բարձումն գայուագութեան պարզամտաց, առ ի շիմանալ երկու բնութեամբն եր(կ)ու անձնաւորութիւն, ոչ միշտ ներբործութեամբ հետեւիցի արտաքիրութեան բառիցն երկու բնութիւն, այլ ասիցէ Աստուած եւ մարդ կատարեալ։

Եւ առ այն թէ հարկաւոր իցէ ընդունել զժողովն Քաղկեդոնի, ասեմ. զի թէ գդաւանութիւնն ընդունել երեւի ծածկաբար, յայտ է թէ գդաւանօդմն, եւ այն զի ի մէջ Աղբէս մերոյ գիտնոց՝ ոչ գոնընդդիմացօդք։ Իսկ թէ համայէ Գերամբարձութիւն Զեր յայտնի հրապարակել զ(ը)նդունելութիւնն, առ այս տեսիմ ասել. զի եթէ ի ժամանակս թագաւորութեան յունաց Հերակլէսի եւ Ալէքսի, յանտէ-

բութեան Աղբիս Հայոց՝ ի ժամանակս Հերակլի, եւ ի մասնաւոր տէ-
բութեանն Տանն Կիլիկ(ի)ոյ՝ ի ժամանակս Ալէքսի կայսեր, ժողովիւք
ի Կարին եւ ի Սխո՝ հաղիւ թէ կարացին համոզիլ պարզամիտքն մեր,
կի՞նչ կարէ առնել նուաստութիւնս մեր ի ժամանակս գերտւթեան, ի
ներքոյ տէրութեան սոցա՝ որ եւ ոչ զնոցամ աշխատութիւն համա-
գումարողաց զժողովմն կարաց հաստատելաւն պահել մայրն նստա-
հակութենէ ոմանց որդէկաց եւ ի վաղեմակիրթ սովորականի բնու-
թենէն: Քանդի այնոքիկ զոր եւ զարիւն իմ ի ձեռին առեալ, եւ ըդ-
գլուխին իմ զորոգայթի եղեալ, (զոր Տէր աղաւտեսցէ), եւ ծածկաբար
թոյլ ետու եղանին ի Բերիայ եւ ի Գաղատիայ, իրաւի մեծ իրք են,
սակա որոց թէ զորքանս կասկածանս կրեմ եւ դողամ յԱղջէս իմմէ
եւ իշխանութենէն սոցա, միայն Աստուծոյ է գիտելի:

Վերջապէս ասեմ, եթէ ոչ Հոգասցէ Սուրբ Ժողովն զախն երիս
վերոյ գրեցեալմ, արդարեւ անկարելի է ծածկեցելոցն թոյլ տուեն-
ցելոցն թագչել, եւ աշխատութիւնն իմ եւ Զեր առ ոչինչ լինին. եւ
կամ ինձ թուի թէ զարեւն իմ առնուլ եւ անհետ փախչել երեւի: Ո՞չ
առաջէն եւ Գերամբարձութիւնդ գրեալ էր թէ այս իր երկայնամը-
տութեան եւ համբերութեան կարօտի:

Իսկ առ այն թէ զրելոց է Սուրբ Ժողովն ծայրադոյն դիմապանին
կալիոյ յանձնարարութիւն վասն քո: Առ որ ասեմ թէ՝ նա իւրմէ
ասլուածնիրութենէ զրդեցեալ՝ եւ ոչ յորդորողի կարօտի, առ ի
առնել զբարերարութիւն առ իս եւ առ Աղքն իմ. որպէս եւ արարն
իսկ զանասկի եւ անձանելիք բարերարութիւն մեղ, ի կողմանէ Մըրոյ
Երուսաղեմի արքունական գրոյն, (Հարկացուցիչ հրամանաւ Կալիոյ
բարեպաշտապոյն եւ քրիստոնէագունեղի կայսերն, եւ նորին արժա-
նաւոր փոխանորդի Տեառն իմոյ Տեառն Տէ Ֆլուրելոյ՝ գերիշխան
Քարտինալի եւ ամենից գովութեանց արժանաւորի առն Աստուծոյ),
որ իրաւի այլոց ձեռամբ լինին էր անկարելի, զորմէ մեծապէս չնոր-
հակալ եմ, եւ յուսամբ զայելել բարերարութեամբ նորա եւ զայլ եւս
օդոպակարութիւնս: Բայց զրելն Սըրոյ Ժողովոյն՝ եղիցի պասակ ի վե-
րայ պսակի, զի եւ զայն ոչ մեմ մոռացեալ, զոր երբեմն աղաչցի
զԳերամբարձութիւնդ զրել զյանձնարարութիւնն վասն մեր:

Նաեւ Գերամբարձութիւն(դ) խոստացեալ էր յղել անարժանիս
զարժանաւոր նշան սիրոյ. եւ զի՞ է, Տէր իմ, աշխատութիւն հա-
սուցանել Գերասպատիւ անձինք: Բայց զի ոչ եմ ապերախս, ահա զոր
դեռ եւս ոչ եմ ընկալեալ, իրուեւ զ(ը)նդունող չնորհակալ եմ, որպէս
յամենայնի եւ առ ապա, եւ մինչեւ ի կէտ կոչման իմոյ, եւ առ-
դոթեմ վասն կենդանութեանդ մեալ միշտ ողջ ի պարծանս իմ:

Ե

Սակայն մնան մեզ ոմանք բանք խորհրդաբար ծանուցանելիք Գերամբարձութեանդ, զի եթէ միութիւնն բարեգոյն է՝ որ զբին ի բազում բաժանէ, տրեմն ոչ լինի միութիւն եթէ ոչ բարձմամբ երկպառակութեան, եւ ստորագրելոցն հապատակութեամբ. զի թէ քաղաք յարժամ ազնուանայ եւ շնորհի յորժամ դատաւորքն օրինաց հնագանդիցին, եւ քաղաքացին դատաւորաց՝ ըստ Սօբրաթայ, ուրեմն յայտ է թէ յայնժամ առաւել լինի միութիւն՝ յորժամ իմն եւ քոյն բարձրի ի միջոյ:

Իսկ Աղին մերոյ թէ ո՞յց են վրդովիշք միութեան, յայտ է Զերումք Գերամբարձութեան, զի յևին մերում գտանին բազում կարգաւորք՝ թէ՝ ի Մեծն Հոօմ, եւ թէ աստ ի Մեծ քաղաքս, ոչխարենի մորթովք ծածկեցեալք. եւ մանաւանդ աստ եղեալքն, որք ոչ Հոօմայ Քահանայապեսին բոլորապէս հնագանդին՝ եւ ոչ մեզ, այլ որքան անհատք՝ ամբան մա հաւատոք գոյն ի միջին նոցա, որք եւ ի պաշտօնակցի մերմէ աստուածասէր Նպիսկոպոսէն երեսք գտեալք, (որոց առամել ունկն դնէ՝ քան թէ ճշմարտասիրաց), որ եւ նոքա ոմանք արգելուն զդալն Աղջի մերոյ ի մեր եկեղեցիս, իբր ի տանէ խտրելոյ, զոր եւ ոչ Առաքեալքն արարին զայն խտրութիւն, որք ի տաճարն Սոլօմօնի անխտրաբար մտեալք՝ զաղօթս մատուցանէին, որպէս գրեալ է ի բազում տեղիս Գործոց Առաքելոց կանոնական գըրքոջ: Եւ ոմանք ոչ արգելուն՝ ներհակ մտացն արգելորաց. եւ արգելողաց միտն է՝ ժողովուրդ իւրացուցանել, պատճառաւ գրամյ հաւաքման, եւ ոչ վրէժինդրութեամբ աստուածապաշտութեան: Ոման արգելուն յաւուրս պահոց մերոց զարգելեալ կերակուրս, եւ ոմանք արձակօրին հրամային ուստել. որք եւ ոչ համաձայնին յիրս անխտրելիս, յորմէ պատասխի առաւել տարածայնութիւն: Քանզի Աղջին մեր եթէ սակաւ ինչ թոյլատրեսցի ուտել զէջթ՝ սկսանի ի ծուկն, եւ եթէ թոյլ տացի ձկան՝ սկսանի ի միս, զոր եւ բազումք գտանին այժմ յուսահատեալք յերկոցունց կողմանց, եւ յայլ եւս չարագոյն ի խորս մըղեալք, զի որքան մեք ուտեմք՝ յայնժամ ուստեն եւ ինքեանք թէ հայ եմք. եւ թէ ուստեն ձերայինքն՝ ուստեն ընդ նոսա, թէ ի նոցանէ եմք. եթէ պահեն ձերայինք՝ ուստեն ընդ մեզ, եւ թէ պահեմք մեք՝ ուստեն ընդ ձերայնոց. յորոց երեսի թէ ոչ իցէ շաւիդ նոցա աստուածպաշտութեան՝ այլ որովայնապաշտութեան:

Վասն որոյ հարին խաղաղութեան պահանջէ գհնար այսոցիկ ըստորեւ գրելոց հոգալ ի Հոօմայ Սուրբ Ժողովոյն, զի մի՛ յետոյ կայծն յամելով հրդեհ լինիցի:

Նախ թէ ամենայն ազգ իւրում պլիսաւորին հնագանդ կացցէ, ո-

բոլոր պատճառն անհնազանդութեան բարձաւ ի միջոյ, որ էք նղովքն :

բ. Անխորաբար յեկեղեցի իւր գնասցէ, առանց արգելման ի տօնա աչքունականն, ուխտի պատճառաւ գնալոյ եւ ի լաթինականն. զի թէ ի մերն անխորաբար գայցն՝ ոչ խափանին եւ ի ձերսդ գալոյ եւ գնալոյ :

գ. Զարահարական սահմանեալս ի յիւրեանց նախնեաց՝ մի՛ լուծցեն :

դ. ի Մարմնոյ եւ յլրեան ճաշակմանէ, յորմէ եւ իցէ եկեղեց- ոյ, մի՛ խորիցեն ընկալնուլ :

ե. Զիսոստովանութիւնն առնիցեն ում եւ որում հանդիպիցի, եթէ կատարեալք իցն խոստովանահարքն եւ կարիցեն ըստ ցաւոցն զապե- ղանի հնարել, բայց այնու մտօք՝ եթէ ի խոստովանահարց ոչ բըռ- նադարտիցին ի կողմանէ խղճի մտաց. զի զայն եւ ոչ մեք կամիմք :

զ. Զարահմանեալ հարկս եւ իրաւունս առաջնորդականս, եւ կամ Աթոռոց Աղդին իւրեանց՝ թարց հակառակելոյ տացեն, եւ զկամա- ւորական նուէքս ում եւ կամին եւ ախորժեն՝ մի՛ արգելցեն, զի յայնմ կողմանէ աղաստ է անձնիշխանութիւն առուղին, եթէ տարի տեղին համեստ իցէ եւ անվնաս :

է. Մի՛ քարողիչքն նախատիցեն զաւանութիւնս այլոց ազգաց ի յատենի, այլ օգտակարքն յանձնիցեն խոստովանահարց ասիլ խոր- հըրդականաբար :

ը. Զի անումն հերեստիկոսութեան մի՛ վերադիցեն մեղ հպատա- կելոցն, զի մի՛ եւ ինքեանք զնոյնն փոխարէն լուիցեն, յորմէ ծնանի մեծագոյն գժութիւն :

թ. Զի մի՛ գորավ մի ազգ, բաժանեսցեն եւ յատիկացուսցեն ինք- եանց գայլ եկեղեցի, եւ զայլ կրօնս մել աղափողութիւնս, յորմէ մանաւանդապէս խորչէլք է առ ի բարձումն բաժանման, մանաւանդ զի քրիչական մեղք համարի այն, զիշամանաւ արքունակաւ տուեալ եկեղեցիս ի թաղաւորութեան Սլի Օմանցուց բաժանել եւ իւրացու- ցանել, եւ զբնականան առնել անքնական, եւ ընդդէմ խատիմի տրեց- ման :

ժ. Զի մի՛ կարգաւորք թէ՛ լաթինականք եւ թէ հայկականք, յայսմէնետէ ի տունս պատարագիցեն, եւ մի՛ ի տունս աշխարհակա- նաց՝ թարց բանաւոր պատճառի խոստովանութեան՝ նել եւ մուտ առ- նիցեն, յորմէ վաստվարագոյն ի մերց եւ յայլազգեաց ծնանի խոր- հուրդ. այլ ի ժամանակի առողջութեան՝ ում եւ կամին խոստովա- նեսցին, թարց բոնադասուման խղճի մտաց. եւ ի ժամու հիւանդու-

թեան սաստկացելոյ՝ կարի գըուշութեամբ լինիցի ել եւ մուտ կարդաւորաց ի տունա հիւանդաց . ո՞չ ապաքէն եւ ի ժամանակս հալածման կրասպաշտ թագաւորաց , չ դոմս եւ ի յայրս թաքչէին հաւատացեալքն , եւ այժմ փառք Տեառն , եկեղեցիք բաց են եւ ոչ գոյ արդելումն յո՛ եւ իցի եկեղեցոյ:

Ժա. Զի աստի եղեալ եպիսկոպոսին , եւ զկնի եկելոցն յաջորդաց , պատուէր տացի , զի մի՛ զազգն բաժանել ջանայցեն , եւ յեկեղեցիս լաթինականս յայտնի եւ ծածուկ դրամոց հաւաքումն լիցի . երբեմն թէ՝ ձեզ յատուկ եկեղեցի տալոց եմք ջնել , եւ կամ թէ՝ վասն հաւածման այսքան արկդ գնաց , իմտատ արէք . եւ կամ յատուկ գանձանակ եւ գանձամարես եւ եղբայրացեալք սահմանիցին . եւ կամ թէ ի տէ՛քտէր անցուցանելոյ աղադաւ , զո՞ր և ո՛չ Դաւթի ներեաց Ասուուած ի թուել զեղովուրդն : Նախ մի՛ լիցի նամակ շրջադայական տալ աղքատացն Հայոց , որ մե՛ր է այն գործ , տր այսոքիկ պատահեցան երկու երեք ամաւ յառաջ : Եւ եթէ այլ ինչ վասն խաղաղութեան եւ բարեկարգութեան իրք իցն հոգալիք՝ կամք Գերամբարձութեան Ձեր է :

Որք եթէ այսոքիկ վերոյ . գրեցեալքս հրամանաւ սաստկադունիւ ի Հոօմայ Քահանայապետէն եւ ի Սրբոյ Ժողովոյն կանոնադրիցին , աղքմամբ Գերամբարձութեանդ , հաւատամ թէ օր ի վերայ ատուք՝ խաղաղութիւնն աճեսցի եւ բաժանման անունն անհետ կորիցէ , որ եւ յայնհետէ իրբեւ թուչունը նմանիք երամովին շրջելովք , եղիցի եկեղեցին մի՛ իրբեւ զտապանն նոյեան , ոմերով զդատինս եւ զոչ խարս , եւ զտուրբս եւ անսուրբս ի ծոցի իւրում . եւ իւրաքանչիւրոցն զնմանական ճարակ հոգալով , եւ երթ եւ եկք առ միմեանս ոչ պակասելով , եւ ոչ նախառոելի անունն ափստարմայութեան ի բերանս այլաղեաց գալով . եւ Ալլն մեր հնարանդ եւ հպատակ ամեներջանիկ թագաւորին մերոյ Օսմանցւոց երեսելով : Որ թէպէտ զմիւս գիրն յօժարութեամբ ետու ծայրագոյն եւ քրիստոսամէր Հրեշտակին Զերոյ եւ հոգին ուրացաւ իւրաքանչէս եղբայրացելոյն իմոր , սակայն եթէ խորհըրդական գրոյս իննիրքն ոչ կատարիցին ի Հոօմայ՝ կարծեմ թէ խաղաղութիւնն ոչ կայուն եւ հպատատ մնայ (:)

Résumé

DEUX NOUVELLES LETTRES DU PATRIARCHE YOVHANNÈS KOLOT

P. SAHAK DJEMDJEMIAN

Deux nouvelles découvertes dans le domaine épistolaire sont ici publiées. Ce sont les deux lettres du Patriarche arménien Yovhannès Kolot, datées du 27 Mai 1740 et adressées l'une à l'Archevêque de Paris le Cardinal André de Fleury, et l'autre au Cardinal de Rome Belluga. Le contenu des lettres traite des problèmes concernant des questions œcuméniques entre l'Eglise arménienne et celle de Rome. Les deux sus-dites lettres sont très intéressantes par leur contenu, car elles expriment nettement les conceptions d'avangarde du Catholicos Kolot sur le problème de l'œcuménisme. Il présente avec clarté les grosses difficultés de l'Eglise arménienne accentuant sur l'orthodoxie et la pureté de son Eglise qui ne diffère de l'Eglise de Rome que par son rite et sa liturgie. Il montre toute sa bonne volonté cédant sur beaucoup de point, mais pour ce qui concerne certaines difficultés liturgiques, comme le «Trisagion» et ses expressions hôtées par Rome, l'expression «au Saint Esprit qui procède du Père et du Fils», ainsi que la mention du nom du Catholicos arménien durant la messe, il s'en remet à la réponse consentante de Rome afin de réaliser l'union des Eglises si ardemment désirée.